

Այլ միշտ ըլլայ գաժան, ժըպիրհ, անօրէն.
 Վասն զի այս ժողովը ողոց մէջ չըկայ
 Մէկն որ յիշէ ասուածային Ռդիսէսն
 Որ իրենց վրայ կ'իշկէ իրեն բարի հայր:
 Զեմ մեղադրեր տարփածուները շամբուշ՝
 Որոնք կուրցած հոգով՝ մըաբով՝ կը գործեն
 Հարըստահար բընութիւններ, և բընի՝
 Ման աչք առած՝ կը լափատեն կը քանդեն,
 Ռդիսէսն տունն, և կ'ըսեն թէ անի
 Ետ գառնալիք չունի առէ վերջ այլնս:
 Այլ միւսերուն դէմ է արդ ին բարկութիւնս.
 Զեզ ամնուո՞ւ՝ որ պապանձեր կեցին էք
 Եւ բազմաթիւ թէպէտէն չէք կըշտամբեր
 Ու զրապէր այդ տարփածու բուռ մը մարդկն»:
 Անոր այսպէս պատսխանեց Հէպիրիտ,
 Եւենորի որգին. «Յանդուզըն Մենաոր
 Անմիտ, այդ Բնչ խօսք էք որ թռաւ բերանէդ,
 Այս ժողովուրզը մեղի զէմ հանելու:
 Դըժուար պիտի ըլլար մինչն իսկ թըւով
 Շատ աւելի մարդոց մեղի հետ կըոռուիլ
 Կոչունքներու առեն. Եթէ և նոյն իսկ
 Իթակեցի Ռդիսէսն ինք վրայ հասնէր,
 Եւ իր մըտքով խոկար վանել պալատէն
 Տարփածուները պերճ՝ ճաշի ժամանակ.
 Չուրախանար պիտի անոր դարձին վրայ

Պենելոպէն՝ թէեւ կ'այրի կարօտովն,
 Ամօթալի մանով մեռնէր պիտի հոս'
 Նոյն իսկ եթէ ամհուն ամբոխ մ'հետն ըլլար:
 Ու զուն ի զուր կը դըրդըջն կը կենաս,
 Բամնըւեցէս սակայն դուք, ովք ժողովուրդ,
 Եւ ամէնքնիդ փութացէք ձեր գործերուն,
 Եւ ինք Մշնուր ւԱլիթերս թող պատրաստեն
 Տէկեմաքի չուն՝ իր հօր հին ընկերներն:
 Ես կը կարծեմ սակայն որ ան հոս մընայ
 Դեռ շատ ատեն, և լսոէ հոս իթակէ
 Լուրեր, եւ այս ճամբորդութիւնը չընէք:
 Ըստւ, եւ իսկ ա իսկ ատեանը լուծեց:
 Անոք ամէնքն իրենց տուները դարձան,
 Իսկ ուարփածուք Ռդիսէսնի արգունիքն:
 Եւ Տէկեմաք բամնըւելով անոնցմէն
 Ծովափ զընաց եւ լըւալով իր ձեռուին
 Ճերմակ շըրով՝ Աթենասին կ'աղօթէր.
 «Լրսէ ինձ, ով ասուածունի, որ երէկ
 Մեր տունն եկար եւ հըրաման տըւիր ինձ
 Որ կապուտակ ծովուն վրայէն նաւաշուեմ՝
 Բացակայ հօրըս մասին լուր առնելու:
 Բայց Աթայեանք ինծի արգելք կը հանեն,
 Եւ մանաւանդ լիրը ու ժըպիրհ տարփածուք»:
 Թրգմ. Հ. Ա. Ղոջանեան
 (Շարայարելի)

ՑՈՒՆԻ ԵՐԳԵՐ

ՎՃԵՐՈՐԴ ՄԵԽԱԿԱՆ

ՀՈՒՆԶՔԸ

Ալիք - ալիք ցորենհասկերը կ'իյնան.
 Մըշակ, որայ կապէ կակաչը վըրան:
 Արևափայլ մանգաղներն ու գերանդին
 կ'արինեն սիրտն երզի սովոր միջատին:
 Հազար կեանքեր ունին դաշտերը ոսկի,
 Հազար գարուն որ ծովօրէն կը ծալգի...
 Լուսադէմին աշխատանքն է ըսկըսեր,
 Ու կ'աւարտի աստղերուն տակ, երբ հալսեր
 Իրենց աղուոր խնկարուրիկ մատներով
 Կը վառեն լոյսը ճրագներուն՝ ժըպտելով...

Մըշակ եղբայր, կապէ՛ որան առաջին
Փունջը վըրան ցորենասէ՛ր կակաչին...

—o—

Դուն լայնաթև զերանդիով կը հնձես,
Աղջիկներն ալ՝ մանգաղներով արփակէզ:
Ցորենհասկերն այնքան քարձը են որ ահա՛
կը ծածկըւիս ալիքներուն մէջ ոսկեայ...

Ու քըրտինցիդ կայլակներէն ողողուն
Լանջըզդ կ'ուոփ՝ խօմելով քոցն արեւուն...
Բայց երզը միշտ ունիս բարի շըթունցիդ,
Աշխատանքին անսահման երզը վըճիտ...
Թովչանքին մէջ անոր լուսեղ իմաստին
Կեանքի վիշտերը մեղմօրչէն կը ժըպտին...
Մըշակ եղբայր, քրտինցիդ աղը վըրան՝
Դրասանզի պէս կապէ՛ կակաչն ու որան...

—o—

Հնձէ՛, հնձէ՛ միջօրէի բոցերով,
Արեւոտ երզդ հորիզոնին երգելով...
Ուտքերուդ տակ հողը ժայթքեր է ոսկի՝
Սբաի նըման ջերմ ազրիւրէն քըրտինքի...
Հնձէ՛, հնձէ՛ հասկերն ալի՛ց հըրածով,
Ծածկէ՛ հերկերը ծիրանի պատանքով...
Ահա տղաները թըխաղէմ, քու ճամբէդ,
Եւ աղջկները մազերով ծաղկաւէտ,
Հունձ կը քաղեն անոյշ պարերգ երգելով,
Հունձ կը ժողվեն մահիկաձկ մանգաղով...
Հին օրերու խորհըրդապաշտ նոր ընծայ՝
Կապէ՛, Մըշակ, ցորենին զէզը ոսկեայ...

—o—

Երբ իրիկունն, ըստուերին մէջ աստղալիր,
Գիւղակ դառնաս, բերնիդ կակաչ մը կարմիր,
Ուսիդ կըրէ՛ զերանդիին բոլորուած՝
Առաջին կապը հասկերուն մանգաղուած:

Հըպարտ եղի՞ր զիւցազունէ մ'աւելի,
Եւ լուսընկան թո՞ղ ճակատիդ վրայ փայլի...
Պայբարներուն գերազոյնն է զոր խոնարհ՝
Դուն կը մըղես արտավարչ արտօավար...
Քու զէնքերդ են արօր, մանգաղ, գերանդի,
Աստուած մը կայ՝ որ հոգւոյդ մէջ կը ժըպտի...
Մըշակ եղայր, փառքիդ համար, և իրրկ
Գեղեցկապաշտ օրհնէնքը աղ ու հացի,
Քու տընակիդ անշուր դըրանը վերկ
Նոյն պըսակով ցորեն ու վարդ հիւսեցի....:

ԱՐՄԵՆ-ԵՐԿԱՔ

**ԱՅԼԵԼԱՑԼՔ****ԱՆՓՈՓՈԽ ՏՈՒՄԱՐԸ**

նի

ԱՆՇԱՐԺ ԶՈՏԿԱԿ

Այն որէն երբ «Բնակիւթեան պարագան Պարբերաց» ապնուօքն իւր էշերուն մէջ ընդունեցաւ անշարժ Զատկի նկատմամբ իմ նամակն, չերմ փափառ մ'ուն նցայ այդ ծրագրը Նորի Սրբութեան Պիսոն ժին ժանօնթացիւու, համոզուած ըլլալով որ, բայ մասց «Աստատաձայիր ներշնչանք» կոնդային, կարիկ պիտի ըլլար հանել եկեղեցական տումարի հարաւոր փերանորոգութեան մը, համաձայնեցնելով զայն քաղաքականին ևս, առանց շեղելու աւանդական կիրակիէն՝ Զատկի տօնին համար, մանաւանդ թէ հաստակով զայն մասաւորապէս այս օրը՝ յորուն հաւաքրէն հանդիպած է Քրիստոնէի Յառաւիժենը, և միենոյն ժամանակ արդիւկ որդքան որ կարիկ է՝ սրբոց տօներուն զըգի տերափոխութիւնը, որոնց վկայաբանութիւնը կը կարդացաւ բայ նազայն տումարին իրենց հաստատում օրերուն:

Այս իմ փափառ կատարուեցաւ երկից, 18 օգոստոսին և 5 նոյեմբերին. Գեր. Պ. Լա Ֆոնթէն¹,

իւր առենազնիւ բարութեամբ այս իմ գլացութերուս թարգման ուղեց նանդիսանալ, որով ճնորհք ունեցայ առանձնական ունկնդրութեան մը ընդունուելու.՝ նոյն արժանաշուշ Գեր. Բն ընկերակցութեամբ:

Տարեցյց Տախատակին վրայօք՝ զոր խոնարհաբար ընծայեցի Ս. Հոր՝ անոր թայլառութեամբ յարուկից բացարութեաների ըրի ըստ նախկին կրտսարակութեան, (Riv. Stor. Ben., VII, 2014, p. 354-359).

Ս. Հայրը հանցայ լսել նոր ծրագրից բացարութեամբ, և հուկ կո՞ւ իմ ծրագրածին վրայէն տուած պայծառ բացարութեամբ՝ քաջակերական խօսքիր ուղեց ինձ շարունակիւ նմանօրինակ ուսումնակիրութեանց մէջ, հայրական բարեկորպութեամբ մատթերով իմ և եղբայրուն և աղջականցաց վրայ պատասխան թիւնութեաներ, մինչ ես կը խօսարէի ի համրոյ. Ս. Ուրին.

Ցեսոյ Ս. Հայրը խօսը առ Գեր. Լա Ֆոնթէն ուղղելով յարեց՝ թէ նոյն ինքն քաղաքական իշխանութիւններն ալ մեծ շանքով կը զբաղին այդպիսի ծրագրով մը, և թէ նմարութեան իրմէ է որ յօրինուի հաստատուն տումար մը ընդհանուր համաձայնութեամբ եկեղեցւուն ևս:

Այսուհետեւ, այս նպատական արդէն «La Tribuna»

օրագիր կրտսարակած էր տարւոյ 25 մարտին՝ յօ-

դուած մը «Գերմանոցի և Զարէլ հաստատուն բա-

1. Արդ Վահե. Եղեանար և Պատրիարք Աննեակոյ: